

բոյս, կենդանի կամ մարդ — կը ծնին ու կը մեռնին, բայց կեանքը կը շարունակէ նո՛ր մարմիններու մէջ, ու թերևս շարու- նակէ ի յաւիտեան:

Ա՛յս էր արդեօք յաւիտենական այն կեանքը, որուն ակնարկեց Յիսուս, երբ ըսաւ ձեռքս եմ կեանքի հացը...: Ո՛չ անշուշտ. քանի որ մարդիկ լա՛ւ գիտէին թէ իրենց մարմիններու կեանքը պահող հացը այն շօշափելի և ծանօթ հացն էր, որով Յիսուս կերակրեց բազմահազար հետևորդները իրեն:

Յիսուս կ'ակնարկէր մի՛ւս կեանքին և այդ կեանքը պայմանաւորով այն միւս սնունդին, որոնք հոգիինն են միայն:

Կեանքի կոչուած արարածներուն մէջ, մարդը կը մասնակցի իր մարմնով՝ այն կեանքին որ բոյսինն ու կենդանիինն է առ հասարակը. բայց այդ մարմինէն վեր, ան կը մասնակցի նաև ուրիշ կեանքի մը, որ իր մտածումներու և ներքին ապրումներու կեանքն է: Նո՛յն կեանք բառը կը գործածուի երկու երևոյթներու համար, քանի որ երկուքն ալ կը հետևին անմահ նո՛յն օրէնքին. երկուքն ալ պայմանաւոր են սնունդով՝ մը՝ պահուելու և աճելու. մարմինը՝ իր աճումին և պահպանումին, հոգին՝ իր աճումին և պահպանումին համար:

Կը տարբերին սակայն անոնք իրենց վախճանին մէջ. մին՝ ներթափան և երկրա- յին, կը վերադառնայ նիւթին և երկրին. միւսը՝ հոգեկան և աննիւթական՝ կը վերադառնայ յաւիտենականութեան, հոգեկան կեանքի աղբւրին, Աստուծոյ:

Արդ, ո՞րն է կարևորը և ո՞րը մեր ուշադրութեան արժանի առաւելաբար: Այն սնունդը և կեանքը՝ որուն ձօրերը խոտի նման են՝ թէ ան որ կը նայի յաւիտենա- կանութեան:

Ո՞ր հացը — ան որ կը կերակրէ մահ- կանացու մարմի՛նը, թէ ան որմէ ուսողը պաւհտեան մի՛ մեռանիցիս:

Ոմանց համար թերևս աւելորդ թուի հարցումը և մտածեն իրենց սրտին մէջ թէ ո՞ր անմիտը կը թողու յաւիտենականը, նախընտրելու համար մահկանացուն: Սա- կայն եթէ նայինք մեր կեանքի իրականու- թեան, պիտի տեսնենք թէ ան մեծաւ մա- սամբ գրաւուած է հոգին տանող հացին հե-

ԿԱՆՈՒՆԱԳԻՏԱԿԱՆ

**ՎԱՐԴԱՊԵՏՈՒԹԵԱՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ
ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՈՅ ՄԷՋ**

Բ.

ՎԱՐԴԱՊԵՏԻՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԹԻՒՆԸ

Յոյն փիլիսոփայութեան սկզբունքներու կիրարուծիւնը քրիստոնէութեան մէջ կը բղխէր նոյնինքն փիլիսոփայութեան սկզբ- բունքն: Սոկրատ, Պլատոն, Արիստոտել՝ հեթանոս Յունաստանի մէջ բոլորովին, այսպէս ըսենք, նոր կրօնի մը հիմնադիր- ները եղան, անկախ քրմութենէ և պաշ- տամունքէ, ուղղակի մարդու բարոյական կեանքին, խղճմտանքին զարգացման վրայ գնելով կատարելութեան հիմը: Շատ իրա- լամբ ասոնք կը համեմատուին, կրօնից պատմութեան տեսակէտով, Թարայէլի մար- գարէններուն հետ, *որոնք քարոզեցին մի Աստուած և ճշմարիտ Աստուած, որ ամէն բանի սկիզբն է: Յունաստան այդ մեծ փի- լիսոփաներու խօսքին և գործքին վրայ կը տեսնէր նոր կեանքի մը յայտնութիւնը, որ իր շատ կողմերով կը նմանէր քրիստո- նէական կեանքին: Այս է պատճառը՝ որ այս փիլիսոփաներու միտքերը, նոյնսկ ա- նոնց բանաձևերը, կրնային յարմարիլ քրիս- տոնէութեան տեսական և գործնական կող- մերուն, և իրր փաստ՝ ուժաւորել քրիս- տոնէական վարդապետներու տեսութիւն- ները: Զէ՛ որ Սոկրատին Դպրոցը նոր Աս- տուծոյ մը յայտնութեան պէտքը զգա- ցուցած էր. չէ՞ որ այդ մեծ մարդիկը մա- ջուր կեանքի, արթուն խղճի, արդարու- թեան և ճշմարտութեան գաղափարները

տապնդումովը, ի հեճուկս միւսին՝ իրական կեանքի հացին:

Մտածենք քիչ մը մահուան մասին, որպէսզի զգանք անմահութեան կարօտը և փնտանէք այն հացը, որմէ ուսողը պաւհ- տեան մի՛ մեռանիցիս:

ՇԱՀԷ ՎՐԴ. ԱՃԼՄԵԱՆ

քարոզած և շեշտած էին և գրի առած էին զանոնք՝ գեղեցիկ ոճով մը. տարակոյս չկայ որ այս բոլորը շատ դիւրութեամբ և շատ մեծ յարմարութեամբ կրնար կիրարկուիլ ի նպատակ Բրիտանոնէութեան: Եւ օտուպիւ՝ ընդ լայն և ընդ երկայն գործածուեցան ատոնք մեր վարդապետներու պատրաստութեան մէջ՝ հայթայթելով անոնց համար մտաւոր պաշար մը, որ շատ սեղ դժբախտաբար կը մնար անմարսելի:

Չուտ դաւանաբանական (dogmatique) ուսումնասիրու պատրաստութեան մէջ շատ Եկեղեցւոյ վարդապետներ թէև հետեւած են որոշ դրութեան մը, այսինքն՝ Ազեքսանդրեան Դպրոցին, Ս. Կիւրղի բանաձեւերուն, և հետեւորդ գուրս չեն ելած Տրիգերական Երեք Սուրբ ժողովներուն գծած շրջանակէն, բայց շատ խնդած են բեմը, լաւ ևս բեմական բրուածները, այդ նիւթերով: Այս երևոյթը կ'ենթադրէ՝ թէ անոնք միշտ դաւանաբանական պայքարներ մղելու հարկին մէջ գտնուած են մա՛նաւանդ քաղկեդոնականներու դէմ: Եւ իրաւի՝ ընդդէմ երկաբնակաց գրուածներու ահագին զէջ մը ունի շայ մատենագրութիւնը: Եւ բեմն ալ դրագած է ատոնցմով՝ անշուշտ լուստարելու համար ժողովուրդը, որ դաւանաբանական վիճարանութիւններու հոսանքէն բռնուած՝ կը սպասէր որ բեմը գոհացում տայ իրեն՝ խօսքով ու գրչով:

Այս տեսակէտէն շայ Եկեղեցւոյ վարդապետները, Բաղկեդոնի ժողովէն ետքը, մինչև վերջին դարեր, նոյնիսկ մինչև կոյրտի ժամանակները, ստիպուած էին պատրաստուիլ վիճարանական զօրաւոր պատ մը ամբարելու և կը տեսնենք՝ որ Ունիթոններու ժամանակէն սկսելով՝ Լատին աստուածաբանութեան հրապոյճն ալ նոր զբաղումներ կը օտեղծէ շայ վարդապետներու, որոնք հակառակորդին զէնքը կ'ուզեն գործածել իրենց Եկեղեցւոյն դաւանութիւնը պաշտպանելու և ջատագովելու համար:

Քիչ մը ուշադիր ընթերցում մեզ հասած այս գործերուն վրայ, քիչ մը լուրջ խորհրդածութիւն ընթերցումին ըրած տպաւորութեան վրայ՝ բաւական են ցոյց տալ՝ թէ շայ Եկեղեցւոյ Բեմը ի՛նչ գծաւորութիւններէ անցած է, և անցուցած է մա՛-

նաւանդ խորագլխաւ գրագեցնող, բայց քրիստոնէական գործնական կեանքի համար քիչ օգտակար չըջաններ. վասնզի գրեթէ բոլորովին նուիրուած է դաւանաբանական վէճերու:

Շնտանեկան և ընկերական կեանքի, տնտեսագիտութեան, Եկեղեցւոյ և ժողովուրդի փոխադարձ յարաբերութիւններուն վրայ խօսող մասնաւոր գործեր չկան. բայց կան այս նիւթերուն հետ առնչութիւն ունեցող կանոններ ու քարոյներ, որոնց մէջ կը տիրեն քրիստոնէական Եկեղեցւոյն ընդունած և կանոնադրած սկզբունքները: Այնպէս որ, շայ Եկեղեցւոյ վարդապետներ իրենց պատրաստութեան մէջ մասնաւոր աշխատութիւն մը չեն ըրած այս մասին (որ անշուշտ չէին ալ կրնար ընել, քանի որ ըմբռնումները տարբեր էին այն ատենները), հետեւաբար պէտք չունէին օտար ազբունքներէ օգտուիլ, ինչպէս որ, զոր օրինակ, կ'օգտուէին յոյն փիլիսոփայութեան իրենց դաւանաբանական հմտութիւնը զօրացնելու և փայլեցնելու համար:

Վարդապետին ուսումնական պատրաստութիւնը ուրեմն, իր ընդհանուր գիժերուն մէջ, թէև ճոխ կ'երևի և բաւական՝ ժամանակին պէտքերը գոհացնելու, բայց իսկապէս պզտիկ է այդ պատրաստութեան բոլորակը և միակողմանի: Այս մասին կարելի է որ մեղադրուին իրենք. այս չէ մեր գործը. ժամանակին ըմբռնումներուն արդիւնքն էր այդ. բայց ինչ որ կը տկարանայ որջմիտ քննադատութեան մը առջև, սա՛ է՝ որ այդ պզտիկ բոլորակին մէջ մշակուած նիւթերն իսկ խսիկ մնացած և անմարտիլի եղած են. և այս երևոյթին ամենէն հզօր ապացոյցներն են այն բոլոր ձեռագիր և տպագիր գործերը, որոնց մէջ քիչ չեն չմշակուած և չմարսուած նիւթերու կոյտեր:

Նոյնիսկ հայերէն լեզուի տեսակէտով այս երևոյթը դիտուած ատեն՝ շատ դիւրին է հասկնալ թէ գոնէ Ե. դարուն գեղեցիկ հայերէն մը կար, որ կը տիրէր ինչպէս հիւանալի թորգմանութիւններու, նոյնպէս հետեւողութիւններու և հեղինակութիւններու մէջ: Բայց այս գեղեցիկ հայերէնը, իր բովանդակ կազմակերպութեամբ, հետզհետէ կ'աւերուի և օտար լեզուներու

ազգեցութեան տակ կը կորսնցնէ իր նկարագիրը, մինչև ներսէսահաններու և Գրիգորիսեաններու դարը, որոնց գրչին տակ Սուրբ Թարգմանչաց հայերէնը նոր կանոնաւորութեան փայլ մը կը ստանայք: Վասնզի, զոր օրինակ, Շնորհալիներ և Լամբրոնացիներ, շատ լաւ գիտցած են մարտիկ իրենց նիւթը և երեւան բերել գրականութեան նոր դարազուլումը, ուր վստահարար կրնանք տեսնել՝ որ վարդապետին ուսումնական պատրաստութիւնը աւելի՛ հիմնական է և աւելի՛ գործնական(°):

Վարդապետական ասպարէզի պատրաստեւելու համար մասնաւորապէս կազմակերպուած դպրոցներ չկային, դպրոց բառին այն նշանակութեամբ, որ կ'ենթադրէ խնամեալ ծրագիր մը, ուսումներու որոշեալ տարիներու շրջանով մը: Բայց Դպրոցը՝ իբր որոշ գաղափարի մը, Աստուածաբանական՝ Փիլիսոփայական որոշ գրութեան մը արտայայտութիւն՝ կ'երեւի որ գոյութիւն ունեցած է: Թարգմանչաց զրական բովանդակ արդիւնքը՝ դպրոցի մը, թարգմանչական աշխատութիւններու և ոսկի հայերէնի մը դպրոցին կնիւրը կը կրէ: Ժամբեւ Դպրոցը փիլիսոփայական և աստուածաբանական բարեփոխուած գրութեան մը ներկայացուցիչը եղած է: Միջին դարը, մասնաւորապէս կիլիկիոյ մէջ, կաթողիկոսարաններով ու Վանքերով, թէ՛ մեկնողական, թէ՛ զրական և թէ՛ դաւանաբանական համադրութիւն մը կը ներկայացնէ: Բացարկի երեւոյթ մը, ուր կրօնական կարծիքներու և հայեացքներու համար աւելի՛ լայն հորիզոն մը կայ և միտումներ՝ եկեղեցական միութիւն մը յաջողցնելու քրիստոնէական յարանուանութիւններու մէջ, մեզմացնելով դաւանաբանական տարբերութիւններուն ու խտրութիւններուն վրայ դրուած շեշտերը:

Ուսումնավայրերը միմիայն վանքեր չէին: Վասնզի վանքերը իրենց ծագումով՝ աւելի մենաստաններ էին, ճշմարտանոր կամ օթեմլաններ, քան իսկապէս ուսումնավայրեր կամ դպրեմանքեր, այլ հետզհետէ և շատ շուտ այս վերջին նպատակին ծառայեցին:

(°) Առանձին պիտի խօսինք քիչ ետք այս մամանակներու վանական - վարդապետական գրութեան վրայ, ատոր տկար կողմերն ալ երեւան բերելու համար:

Կաթողիկոսարաններ՝ ուսումնավայրեր ալ էին, վասնզի Եկեղեցւոյ ամենէն գիտնական վարդապետներէն կը գտնուէին միշտ կաթողիկոսի մօտ և այս պատճառաւ ուսումնասեր աշակերտներ կը գիմէին հոն, սորվելու և կատարելագործելու համար իրենց ուսումը: Կային անհատապէս գիտնական համար ունեցող անձեր, եկեղեցական թէ՛ աշխարհական, բայց ընդհանրապէս եկեղեցական անձեր, որոնք իրենց հաշւոյն զըզրոցներ ունէին անշուշտ:

Մեզ արեւիքցիներու համար շատ զիւրին է բաւական ճշգրտութեամբ ներկայացնել այդպիսի Դպրեմանքեր ու Դպրոցներ: Երեւակայեցիք՝ աշակերտաց բազմութեան համեմատ փոքրիկ կամ մեծկակ սենեակ մը, ուր աշակերտներ ծաւապատիկ նստած են քով քովի, պատին տակ, կաթաւ կամ ծիրացիր, փօսեցող կամ միմահանու վրայ, կամ պարզապէս եղէզէ կամ պրտուէ խսիներու վրայ: ուսուցիչ վարդապետը կամ վարժապետը նստած է սենեակին ամենէն բարձր մէկ կողմը, որու առջև փեշքախար մը միայն կայ իբր գորսսեղան: աշակերտներ կարգ մը ունին հարկաւ, որոնք կու գան ոտքով վրայ կամ ծնրագիր, «առոտս» վարդապետ-վարժապետին ըսելու իրենց հաւատը:

Մենք գրտեմք՝ թէ դեռ մինչև վերջին ատենները, դպրոցական գիրքերը եկեղեցական գիրքեր էին: Հայերէն առաջին դասագիրքը, Քեւրեմը կամ Այբեւանդը՝ այսօր մտնելի վաղ ժամանակաց, զոր, որչափ որ կրցած եմ հետազօտել, պէտք է վերագրել Անանիա Շիրակացւոյն (է. դար), Պնահները, այսինքն՝ Ա — Բ — Գ-ի տախտակ, որ դեռ կայ գաւառներու մէջ, կ'երկ թէ շատ հին ծագում ունի և յատուկ էր վաղեմի ազգերու, բայց հաւանաբար Յոյներէ առցած է Հայոց: Ասոնք առաջին միջոցներն էին փոքրիկներու բուն սորվեցնելու: Ետքը կու գար Դաւթի Սազմասը: Առաջին կանոնը՝ «Սրանեալ», իբր առաջին դասագիրք, մնացած կանոնները իբր երկրորդ դասագիրք և հետզհետէ եկեղեցական մասեաններ իրարու կը յաջորդէին: Նորիւ վերջին գիրքը կը համարուէր հին դպրոցին մէջ, Ս. Գիրքը եկեղեցական պաշտամունքի սահմանուած ընթերցուածներով կ'աւանդ-

ուէր աշակերտներուն: Եկեղեցական պաշտամունքի երգեր և Ետրականներ կը կազմէին երաժշտութեան դասը:

Ասորի գպրոցներու ծրագրին պարզ հետեողութիւն մըն էր այդ՝ Վասնի Ատարիներու մէջ ևր *αθητικη* (ասորերէն Աստուածաշունչին անունը, որ կը նշանակէ պարզ [*թարգմանութիւն*]) էր առաջին գիրքը, որ կը տրուէր գպրոցականներուն ձեռքը. ասոնք Սաղմոսէն կը սկսէին կարգալուսանիջապէս հաջը կ'անցէին Նոր Կտակարանի և Հին Կտակարանի որիչ գիրքերուն, և վերջապէս Ասորի և Յուն Եկեղեցիներու Հայրերու գործերուն: Ընթեցմանութեան վարժապետները կը սորվեցնէին իրենց աշակերտներուն Արիստոտէլի հինգ ստորագութեանց համեմատ որոշիլ տարբեր ասացութեաներու նախադասութիւնները, ձայնը բարձրացնել կամ ցածցնել՝ իմաստին համեմատ ձայնիւնէ ընելով: Այս վարժութեան համար, ըլլա տողին վրայ, ըլլայ բառերուն վերը կամ վարը, նշաններ կը գնէին. ասոնք *et cetera* ըսուած կէտեր էին կամ կէտերու խումբեր: Այդ շնչտերը երկու խումբի կ'արժեռէին՝ «*աստաբանական* *et cetera* եւ *հետեւական* *et cetera*» (*La Littérature Syriaque, par R. DUVAL, 2ème éd., Paris, 1900, p. 69*).

Աւելի բարձր ուսումներու համար աւելի համարաւոր վարդապետ-վարժապետներ պէտք էր գտնել. և ինչպէս ըսինք, ասոնք կը՝ գտնուէին Կաթողիկոսարաններու և նշանաւոր վանքերու մէջ, նշանաւոր իրենց Դպրեվանքով. հոն է որ վարդապետը կամ վարդապետացուն կը պարապէր աստուածաբանական-փիլիսոփայական ուսումներով, միշտ այն բոլորակին մէջ, որ զծուած էր իր առջև: Գէտք է ըսել՝ որ Կաթողիկոսարաններու և վանքերէ կամ Դպրեվանքերէ դուրս եկող վարդապետներ կը բաւէին Եկեղեցւոյ պէտքերուն, բայց անոնք՝ որոնք ուսման համը առած՝ կը փախաքէին աւելի ևս հմտանալ, կը վազէին արտասահման, Ծ. դարու մէջ ստորական և յուսական զպրոցներ, և հաջը միայն յունական: Անեանա Երրակացի տեղէ տեղ փոխադրուեցաւ, իր ուսումը կտարակնագործելու համար. վերջապէս Տրապիզոն՝ Տիւրքիոս գիտնականի մօտ ութը տարի մնաց,

համարողական և չափական գիտութիւնները իւրացնելու համար. Ստեփանոս Սիւնեցի՝ Դընայ Կաթողիկոսարանէն ետքը՝ Մաքսիմալոց վանքը գնաց, Սողմոն վարդապետը քով, և վերջապէս Բիւզանդիոսն առաւ իր շունչը. հոն սորվեցաւ յունարէն և լատիներէն. ապա գնաց Աթէնք և Հռոմ իր ուսման պաշարը շատցնելու և զօրացընելու համար: Միսթար Գոչ, Մեծ-Վարդապետը, ծպտուելով վանքէ վանք պտտեցաւ մինչ և 11 և Հեռ:

Մատենադարաններ կամ Արկիդք գրոց միայն Կաթողիկոսարաններու և վանքերու մէջ կարելի էր գտնել այնչափ որչափ պէտք էր բարձրագոյն ուսումներու համար:

Պատմական ինչ ինչ տեղեկութիւններ ալ կան, որոնց մասնաւոր ուշադրութիւն պէտք էր դարձնել՝ կարելի եղածին չափ ճշդելու համար նախնեաց հասկացողութիւնը վարդապետին պատասխաբեան մասին և ըմբռնելու համար այն պատճառները, որոնք, ինչպէս կը կարծենք, ստեղծած են վարդապետական աստիճաններու հիգիւցական արարողութիւններով տըւութիւնը: Եկեղեցականութեան մէջ արեւ յաւակնութիւններ սկսած էին ծայր տալ. անուն և համբաւ ունեցող վարդապետ-վարժապետներ իրարու նախանձը կը գրգռէին. մասնաւորապէս ասոնց աշակերտները նախատինքի և թշնամանքի կը հասցնէին այդ նախանձը՝ իրարու զէմ յոխորտալով: Թէ իրենք աւելի ուսեալ, աւելի գիտնական վարդապետներու աշակերտներ էին:

Սարգիս Ենորհալի (ԺԲ. դար) իր Կարդիկեայց Մեկնութեան մէջ տեղ տեղ անդրադարձած և այս խնդրին վրայ և իր խօսքերը այնքան արժէքաւոր են, որ կրնան ընդհանուր գաղափար տալ վարդապետութեան վրայ, որ, ինչպէս կ'երևի, կրօնաւորներու = վանականներու սեփական տօնադրոս մը, զիրք մը եղած է արգէն և քիչ ետքը բոլորովին պիտի նուիրապարծուի այս առանձնաշնորհումը՝ շնորհիւ Տաթևու Իրպրոցէն ձեռուած չորեքսասան աստիճաններու ծրագրական հաստատութեան:

Արսապուած Լույս Շարքաքերթէն, 1906 (Շարունակիլի՝ 2)